

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Փերնանտ Գորդէս :

Փերնանտ Կառդէս Ապանիոյ պատերազմական արուեստին մեծ պարծանքներէն մէկն է, և լոր Աշխարհքին աշխարհականերուն առաջինը : (Ենաւ 1485 տարւց Ապանիոյ Ապանիոյ Ապանիոյ մատուրա գաւառին Ուկտէլին գեղին մէջ : Ուախնական ուսմունքները սովորելին ետեւ՝ Ալամանգայի համալսարանը խաւրուեցաւ օրէնսգիտութեան ետևել ըլլալու համար, բայց հոն անանկ անհանդարտ բնութիւն մը երեցուց վրան, որ բռնադատուեցաւ հայրը զինքը զինուորութեան մէջ դնելու : Կառդէսիր հօրը ջանքովը 1504ին Ա. Կամինիկոս կղզին

դնացիր (Վանտոյ ըսուած ազգականին քով, որնոյն կղզւոյն հրամանստարն էր : Լոյս կղզւոյս մէջ ըրած զինուորական յառաջադիմութիւնը յայտնի երեցաւ երբոր 1511ին Ա ելասքուէս զօրավարին հետ Կառապա կղզւոյն տիրապետելու գընաց : Հոն Ա ելասքուէս տեսնալով Կառդէսինքաջութիւնը, 1518ին հրամանատար կարգեց զինքը Ուեքսիկոյի վրայ երթալու նաւատորմղի մը : Այսաւ Կառդէս Կառապայի Աան Շակոյ քաղաքէն Այսեմբերի 18ին 10 նաւով, որոնց մէջ 10 թնդանօթ միայն կար . իսկ իր զինուորներուն թիւը կը հասնէր միայն

600ի , որոնցմէ զատ 18 ալ ձիաւոր ունէր . աս վեց հարիւր զինուորներուն մէջ 13 հրացանաւոր միայն կար , իսկ մնացածը բոլորն ալ աղեղնաւոր էին : Այս իրեն զինուորաց նուազութիւնը տեսնալով , Ճանապարհորդութեանը ատեն այլ և այլ տեղեր հանդիպեցաւ , որ ուրիշ կամաւոր զինուորներ գտնէ : 1519ին Ժյետրուարի 10ին դարձեալ սկըսաւ շարունակել իր Ճանապարհորդութիւնը , և Պատգումէլ կղզին երթալիքն վերջը , Ուարտի 4ին ելաւանկեց՝ Լրիեալ վա կամ Պատգասգոյ գետը իր նաւատոր միղը մացընելու համար : Պարդեսին երթալիքն վերջը շատ չանցաւ զղջաց Ա Ելասքուէս ըրածին վրայ . որովհետեւ յայտնի իր ացքին կ'երևային Պարդեսին ընելու մեծամեծ աշխարհակալութիւններն ու անոնցմէ ստացած փառքը . Ետ կանչեց զինքը , և կ'ուզէր բռնել տալ , բայց Պարդեսին արթնութիւնը պարապ հանեց այս հրամանատարին ըրած ամէն խորամանկութիւնները . և ինքը իրեն արշաւանքն առաջ կը տանէր , երբեմն այն երկիրներուն բնակիչները քաղցրութեամբ իրեն ձգելով , երբեմն ալ իր զինուց ահարկութեամբը : Այդ վերջի կերպովը առաւ Պատգասգոյ քաղաքը , և նոյն պատերազմին մէջ քանան աղջիկ գերի բռնեց , որոնց մէջ մէկն երևելի եղաւ Տօննա Ուարինա անուամբ : Պատգասգոն ալ անցնելով , հիմակուան Աան Լրուան տէ Ուլուա ըսուած տեղւոյն մէջ հանդիպեցաւ քանի մը մեքսիկացի իշխաններու , որոնք շատ կ'ուզէին իմանալ իր գալստեանընպատակը . Պարդէս պատասխանեց իրենց որ Արևելքին մեծ թագաւորին կողմանէ հարկաւոր պատգամաւորութիւն մը ունէր ընելիք , որովանհրաժեշտ կարեւոր էր , կ'ըսէր , որ իրենց թագաւորիններ կայանայ : Բանի մը մեքսիկացի նկարիչներ տեսնելով աս պատերազմական կենդանիները , որոնց վրայ հեծած կը կռուէին Պատգամացիք , թնդանօթներուն ահաւոր ձայները լսելով , զորոնք իրենք կայծակի տեղ կը դնէին , տեսնելով այն շարժուն բերդերը , որոնք

Պատգամիացիս Պատգամնու վրայէն ասդիս անցուցեր էին , տեսնելով այս զրահաւոր բանակը՝ մեծապէս վախ քաշեցին . բայց երկիւղէն աւելի այդ նորութիւնը մտքերնին գրաւելով , սկսան բամբակեայ կտակի վրայ բոլոր տեսածնիննկարել , որպէս զի գոնեայ պատկերով ցուցընեն իրենց թագաւորին այն հրաշալի բաները , զորոնք բերնով չէին կրնար նկարագրել : Պարդէս իրենց այս զարմանքն աւելցընելու համար՝ քանի մը շարժմունք ընել տուաւ հետեւակներուն և ձիաւորաց , և թնդանօթներով քանի մը ծառ արմատաքի ջարդեց . աս ահեղ ձայներէն Հնդիկներէն շատը սարսափած՝ գետինն ինկան , շատերն ալ ձգեցին փախան , և շատ դժուարին եղաւ անոնց վախը փարատելն ու դարձեալ իրենց վստահութիւնը ստանալը : Այս ատեններս էր որ Պարդէս Ա ԵրաՊատգի գաղթականութիւնը հաստատեց , և նուածեց այն խոռվարաբները , որոնք Ա Ելասքուեսի կողմը կը բռնէին . այս զգուշութիւնս ալ բաւական չեպելով , որոշեց որ կրակ տայ իր նաւերուն , որպէս զի իր զինուորներն իրարու հետ լաւ միանալով միայն՝ կեան քերնին պահեն . այդ կերպով անտարակոյս ալ էր Պարդէս , որ մահուան երկիւղը մեծ խրախոյս մը կու տար իր զինուորներուն՝ աներկիւղ առաջերթալու աս աշխարհակալութեանս մէջ : Այսկէց վերջը Պարդեսի առջի ջանքն եղաւ այն աշխարհքին ցեղերուն գլխաւորները իրեն ձգելը , որոնք կայսեր լուծէն կ'ուզէին ազատիլ : Այս ցեղապետներէն մէկը իրեն Ճանապարհորդութեան հարկաւոր եղած պաշարը պատրաստելէն զատ՝ 200 Հնդիկ ալ բանակին բեռնական բեռները վերցընելու համար տուաւ . որն որ այն աշխարհքին մէջ մեծ հիւրասիրութեան նշան էր , որովհիետեւ ամենեին գրաստ չէին գործածեր բեռնական պարհակամութիւնը կը վիճառուէր , որոնց իրենք անհաշտ թշնամի էին , յարձա-

կեցան վրան պատերազմաւ, բայց Վարդեսէն անհաւատալի ջարդ մը ուտելով՝ իրենցմէ 6,000 հոգի Ապանիացւոց հետ միացան: Ի՞ս օգնութեամբը զօրանալով՝ Վարդէս՝ Վ.ոլուլյի վրայ գնաց: բայց բնակիչքը իրեն նոր օգնական զօրքերուն առաջուց թշնամի ըլլալով՝ թող չտուին անոնց որ մտնեն իրենց սրբազն քաղաքին մէջ՝ սակայն Ո՞նդեսումա ինքնակալին հրամանովը ընդունեցան զԱպանիացիս, թէպէտ և մէկէն՝ ի մէկ միաբանեցան իրարու հետ և դաւաձանութիւն մը կ'ուզէին ընել անոնց դէմ: իմացաւ Վարդէս անոնց դիտաւորութիւնը և 6,000 հոգի ջարգեց, առանց մէկ զինուոր մը կորսնցընելու:

Ո՞եքսիկացւոց աշքին առծել Վարդէս ու Ապանիացիք իրենց արև աստուծոյն սերունդները կը կարծուեին. անոր համար 1519էն՝ լոյ. 8էն ընդունեցան զանոնք իբրև անմահ աստուածներ Ո՞եքսիկոյի մայրաքաղաքը, որ Վաճուզիդլան կը կոչուէր: Բայց քիչ ժամանակ անցնելէն վերջը, երկրին բնակիչները տէրութեան ծածուկ հրամաններէն գըրգըռուած՝ Ո՞երա Վարուզի վրայ յարձըկեցան Ապանիացւոց դէմ, և գերւոյ մը գլուխը յաղթական փառօք ինչուան մայրաքաղաքը բերին, որպէս զի ցուցընեն ամենուն որ Ապանիացիք անմահ չէին: Ի՞ս լածին պէս Վարդէս, մէկէն դիմեց կայսերական պալատը, բւնեց կայսրն ու զղթայի զարկաւ, թէպէտ և Ո՞նդեսումա զինքը անմեղ կը ցուցընէր, և կը խոստանար ան յարձակման գլխաւոր դաւադիրը իրեն ձեռքը յանձնել. բայց Վարդէս աս վրէժխնդրութիւնս բաւական չսեպելով, պահանջեց դաւադրին որդին ալև ուրիշ հինգ սպաներ, զորոնք ողջ ողջ այրել տուաւ կայսերական պալատին դիմաց, որոնց հետ այրեց նաև տէրութեան պաշտպանութեան համար պահուած զէնքերը: Ի՞ս պատուհասին ժամանակը կայսրը ըըթայակապ էր, որ վերջէն Վարդեսէն բռնադատուելով՝ հպատակ հրատարակեց զինքը Ապանիոյ Լարոլոս Ե. թագաւորին: և 600,000 մարգ՝ ձոյլ ոսկի

և անթիւ բազմութիւն գոհարներու ընծայ ըրաւ իրեն: բայց այսու ամենայնին Ո՞նդեսումա հաստատուն կերպով մերժեց միշտ զքրիստոնէութիւնը: և երբոր Վարդէս արգիլեց մարդազոհը, և իրենց մեծ տաճարին կուռքերը կործանել տուաւ, բոլոր քուրմերն ու ժողովուրդը ձեռուընին զէնք առած՝ բռնադատեցին զինքը որ ետ կենայ այս գործքէն: Ի՞ս առթէն սաստիկ գրգռուելով Ո՞եքսիկացիք՝ որոշեցին որ մերժեն զԱպանիացիս իրենց երկրէն, և Ո՞նդեսումա, թէպէտ և գերի, բայց թագաւորաբար հրաման տուաւ Վարդեսի որ ելլայ երթայ:

Ո՞եց ամիս անցեր էր Ո՞եքսիկոյի տիրապետութենէն և Ապանիացւոց վտանգը շատցեր էր, երբոր Ո՞ելապրուէս Վարդեսին դէմ խաւրեց 18 նաւով նաւատորմիզ մը, որոնց մէջ 80 ձիաւոր, 800 հետեւակ, 120 աղեղնաւոր և 12 թնդանօթ կար. և աս պատերազմին հրամանատարն էր՝ Լարվակս: Վարդէս իր բարկութենէն նոր խրախոյս մը առնելով՝ Ո՞նդեսումային անանկ մը կարծեցուց որ իրեն բարեկամներուն ընդառաջ ելլալու կ'երթար, և զինքը ու մայրաքաղաքը յանձնելով Վիետրոս տէ Վալվարատոյ զօրապետին՝ 150 զինուոր միայն հոն թողուց, և ինքը 250 զինուորով զնաց՝ Լարվակսի վրայ, գիշերատեն պատերազմեցաւ հետը Օեմբուալայի մօտ, գերի բռնեց զանիկայ, և իրեն զրօշակին տակը մանող նոր զինուորներուն հետ՝ դարձաւ մէկէն Ո՞եքսիկոյ, որ իր հեռաւորութեան ատենը ապատամբած էր. աս պատճառաւ հարկ եղաւ որ ահաւոր պատերազմ մը ընէ. բայց այնչափ վնասուեցաւ, որ հազիւ կրցաւ ազատել իր բանակը նահանջմամբ: Ո՞նդեսումա աս պատերազմին մէջ սպանուեցաւ, երբոր կը ջանար խաղաղեցընել իր հպատակները: Ո՞եքսիկացւոց այդ յաջողութիւնը անհնարին բարկութիւն մը տուաւ Վարդեսին, որով ()դոմբանի դաշտին վրայ ըրած պատերազմին մէջ ամենամեծ հարուած մը տուաւ Ո՞եքսի-

կացւոց : Այս մեծ յաղթութեամբը ուժ առած՝ կրցաւ Դաշտավայրուց օգնութեամբը մերձակայ երկիրներուն քանի մը հատը նուածել և անոնցմէ 12,000 զինուոր իրեններուն վրայ աւելցուց , նորէն յարձակեցաւ Ո'եքսիկոյի վրայ իր նահանջէն 6 ամիս վերջը , և 75 օր սաստիկ և միակերպ պատերազմը լինելէն ետքը՝ դարձեալ առաւ զայն 1524^{ին} () գոստոսի 13^{ին} : Ինակիչները դարձեալ չարաչար յուսահատելով՝ նորէն ապրատամբեցան , բայց եւրոպացի զօրաց կրթութիւնն ու քաջութիւնը դարձեալ նուածեց զանոնք , թէպէտ և ոչ երբեք ուրիշ անգամ տեսնուած է որ Ամերիկացիք այս աստիճան կատաղութեամբ պատերազմն ըլլան Եւրոպացւոց դէմ : Այս երկրորդ անգամ Ո'եքսիկոյ քաղաքը առնելէն վերջը Պորդէս՝ նորէն կանգնեց զանիկայ Եւրոպական ախորժակով : Իհա այդպիսի բաղդախնդիր ինքնակամ զօրապետ մը , որ իրեն քաղաքակիցներէն իբրև ապստամք սեպուած էր , յետ արիւնահեղ կռուոց տիրեց բոլորովին այն երկրին , որ իրեք դարէ աւելի Ապանիացւոց թագաւորութեան պսակին մեծ զարդերէն մէկն եղաւ : Պորդէս իր աշխարհակալութեանը հետ միատեղքիստոնէութիւնն ալ հաստատեց այն երկիրները , թէպէտ և այս վախճանիս համար անգութ միջոցներ գործածեց :

Սկզբաւ Պորդէս երկար ատեն վայելել իր մեծամեծ քաջութեանցը պըտուղը . որովհետեւ բարկանալով Լարոլս Ե^{ին} . ապէրախտութեանը վրայ , որ իր թշնամեացը մտիկ դրած էր , դարձաւ 1528^{ին} իր հայրենիքը՝ արդարացրնելու համար զինքը ամբաստանողներուն դէմ : () ատ պատուով ընդունուեցաւ , բայց 1530^{ին} դարձաւ Ո'եքսիկոյ՝ մերկացած ամենայն քաղաքական իշխանութենէ : Հոնիրեն զինուորական քաջութիւնները լմնցընելէն վերջը , ուզեց իր համբաւը աւելցընել ծովային գիւտերով և մասնաւոր Ամլանդական ծովէն Այաղաղական ովկիանոս անցնելու ճամբայ մը գտնալով . ուստի

այս վախճանով՝ իր ծախքովը ճանապարհորդութիւններ ըրաւ , որոնցմէ մէկուն մէջ գտաւ Պալիֆունիան 1535^{ին} , 1540^{ին} դարձաւ Ապանիա , բայց Լարոլս Ե . շատ պազութեամբ ընդունեցաւ զինքը , և պաշտօնեայք ալ արհամար հեցին . Բայց ինքը կամաւորապէս Ո'եքերիի գժուարին արշաւանքին մէջ կը ծառայէր իր թագաւորին . և թէ որ իրեն տուած խորհուրդներուն մտիկ զնէին , Ապանիա այսօրուան օրս այս ամօթը չէր ունենար , և Լարոպա իրեք դար առաջ ազատած կ'ըլլար այն հուղկահար ազգին ձեռքէն : Ո'երջապէս տեսնալով Պորդէս թագաւորին ապերախտութիւնն ու տէրութեան անձանց նախանձը՝ քաշուեցաւ արքունիքէն , թողլով որ պալատականքն և իր ամբաստանողքը իրեն աշխատանքները վայելեն . ի վերայ այսր ամենայնի մեռաւ հարատութեք Վիւիլիայի մէջ 1547^{ին} : Ո'երա Պորդէս եղած ատեն նաւերը այրելը , որպէս զի բռնադատէ զինուորները կամ յաղթելու և կամ մեռնելու , աներկիւղ Ո'եքսիկոյի մէջ մտնալը , Ո'ոնդեսուման իր պալատին մէջ համարձակ բռնելը , Կարվակսի տուած հարուածը , () դոմքանի յաղթութիւնըն ու Ո'եքսիկոյի պաշարմունքը՝ այնպիսի քաջութիւններ են , որոնց հաւասարը քիչ կը գտնուի , իրեն միջոցներուն սակաւութեանը նայելով :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Կաղվանաձոյլ արուեստ :

Կաղվանաձոյլ կամ Աշեքտրատիպ¹ նորագիւտ արուեստին վերջի քիչ տարիներուս մէջ ունեցած մեծաքայլապաշտիմութիւնը և հիմակուան կերպ կերպ հարկաւոր և օգտակար գործածութեանց գալը՝ յայտնի կը ցուցընեն

1 գլ . Galvanoplastie կամ Electrotypie.